

լի ջրային էր , և կերպարանքին կէս մէջ-քէն վար ձուկ երկու պողով դէպ 'ի վեր դարձած . ծովուն ամենէն վտանգաւոր տեղերը կը կենային ու անուշ կ'երգէին , որ լսողներուն քուն բերելով կ'ընկըզ-մէին նաւերուն հետ : Քանի մը բնապատումներ կը կարծեն որ հիները ծովային հորթը տեսնելով այնպիսի երեակայեալ հրէշներ հնարեցին . վասն զի ծովային հորթին գլուխը կլոր ըլլալով վիզը երկայն ու մարմինն ալ ձկան ձեռվ , կուրծքը քիչ մը ուռած , ծովէն ելլելու ատեն կրնայ մէկը հեռուէն իրենց հնարած կերպարանքովը կարծել : Ի այց ումանք ալ կ'ըսեն թէ Յուշկապարիկը լու փոխաքերեալ նշան մըն էր որով նաւորդաց զանազան վտանգները կ'ի մացընէին : Ի այց առասպելարկուք ասով ալ գոհ չըլլալով՝ Յուշկապարիկաց հայրենիքն ալ կը պատմեն . գլխաւոր իրեք յուշկապարիկ կը դնեն Ի՞քելով գետոյն և մուզայի մը ծնունդ , որ Վափրի կղզւոյն ժայռերուն եղերքը Ահապօլսոյ ծոցին մէջ կամ Ալարթենուպէի ու Աիկիլոյ եղերքները կը բնակէին . ուր որ իրենց ըսածին նայելով՝ հին ատենն ալ հիմայ ալ ձամբորդները ու նաւորդները անիմանալի ազդմամք մը հօն կը քշուին , ուր թմրութիւն մը վրանին գալով բոլորովին բաներնին գործքերնին ու նաև հայրենիքնին կը մոռնան : Իս հնարքը բանեցուցին կ'ըսէ Հոմերոս զի լիսեւմն ալ որսալու , բայց չիկրնալով յուսահատեցան և իրենք զիրենք ծովը նետեցին : Ի կելի խելքով կ'ըսէ հեղինակ մը թէ Յուշկապարիկ ըսածնին մարդիկներ են որ անզգոյշ նաւորդները խաբելով եղերքը կը մօտիկցընէն ու անոնց բաները կը յափտակէն , կամ թէ ծովու ասպատակներ են : Ոմանք ձկան տեղ թըռչնոյ մարմին կը կարծեն Յուշկապարիկի վարի կողմը . և թերեւս աս կը նշանակէն այն թռչնամարմին թագուհիներն ալ որ հայկական զրչագրաց ձակատներն կը զարդարեն :

1 Ինչպէս ոմանք ալ սփինդաց և ուրիշ հրէշեակայ կերպարանք կը բերեն :

Կակ սուրբ Գրոց յիշած Յուշկապարիկները և Նամբարուքը աւերակաց նշան և բնակիչ են , և ուրիշ բան չեն բայց եթէ ան ատենուան մարդկանց կարծեացը յարմարելու համար ըսուած , որ այլաբանութիւն մը սեպելու է աւերակաց սոսկում տալու . անոր համար մեր Պէտրոգ սկեռացի Ա արդապետը Լասայեայ մեկնութեան մէջ կ'ըսէ . “ Առութիւն ինչ ոչ են սոքա , այլ սոսկ , անուանք և լոկ համբաւք . զմարդկան սովորութեան անուանս դնէ 'ի նշան աւերածոյն Բաբելոնի ” :

ԱՌԵՂՋԵՐՈՒ :

ՅՈՒՇԿԱՊԱՐԿԻՆ պէս անուանի և տարակուսելի եղած , բայց աւելի ստոյգ կենդանի մը , որուն աւելի առասպելախառն քան թէ առասպելեալ պէտք է ըսել , է ԱՌԵՂՋԵՐՈՒՆ . որ ինչ որ հիները ստորագրած են և ինչ որ Անգղիոյ դրոշին վրայ նկարուած է , մտացածին կենդանի մըն է ձիու նման , Ճակտին մէջ երկայն եղջիւրով մը , որ նարվալի ժանիքը կը կարծուի , ինչպէս որ օրագրիս մէջ նարվալի վրայ խօսելու ատեն ըսեր ենք ' . ասոր համար անոր ծովային միեղջերու կ'ըսեն : Այէպէտ և հիներուն պատմած միեղջերուն առասպելեալ քան կ'երեւնայ , բայց պարզ երեակայութեան հնարք չէ , իրօք միեղջերու չորդուտանին կը կարծուի որ ըլլայ Աֆրիկէի ու Ասիոյ ներաերը , որ մէկ եղջիւր մը կամ ժանիք մը ունենայ գլխուն վրայ :

Եղուարդ Արփիփէլ Ճանապարհորդը որ 1824 Ահապօսի ջրվէժը քննելու գացեր էր , կը պատմէ թէ գերիէ մը լսեր է որ իրենց երկիրը կովու չափ չորքուտանի մը կայ Ահապօսմա ըսուած երէին պէս թեթևաշարժ , մորթը՝ կարձկեկ ու քիչ մը կարմրագոյն բաշով ծածկած , Ճակտին մինչև քիթն ալ Ճերմակ գիծ մը ունի եղեր , ասոր արուն կ'ըսէ շիտակ ու երկայն կոտոշ մը ունի Ճակ-

տին վրայ : Իսկ Իսիոյ միեղջերուն եղացերուի տեսակ մին է որ խումբ խումբ կը բնակին , մներնին ալ կ'ուտուի . տեղացիք Քերոյ կ'ըսեն . գոյնը բաց կարմիր է ու անտառային երկիրներ կը բնակի : Պօթի երկրցիք կ'ըսեն թէ իրաւոցնէ աս կենդանին իրենց երկիրը կը գտնուի , բայց շատ ուժով ու մեծ ըլլալով չեն կրնար ողջ բռնել . աս կենդանւոյս եղիւրները երբեմն կենդանին ողջ եղած ատենը կ'իյնան կամ մեռնելէն վերջը մարմնէն կը փրցընեն ու իրենց երկնային հոգիներուն կը նուիրեն : Հաւանական է որ հիներն ալ կամ աս կենդանեաց համար կամ ոնդեղիւրին համար ըսած են միեղջերու . ոնդեղիւր կ'իմացուի սուրբ գրոց մէջ յիշուածներն ալ , ինչպէս Իաղաամին ըսածը , “ Իբրև փառք միեղջերու ՚ի վերայ նորա „ . Այսինքն օրհնութեան մէջ “ Եղջիւրք միեղջերոյ եղջիւրք նորա „ . Աւ Իստուծոյ առ Յոթ ըսածը . “ Եթէ կամիցի քեզ միեղջերուն ծառայել կամ հանգչել առ մնուր քո ” , և այն : Իս ոնդեղիւրը միայն մէկ եղջիւր ունեցողն է . որուն պատկերը և ստորագրութիւնը դրեր ենք օրագրիս երրորդ հատորին մէջ ” :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Իարեգործունեւու :

ԱԱՐԴՈՒՆ մէկը պարկ մը ալիւր ձիուն վրայ բեռցուցած՝ ինքն ալ վրան նստած՝ ջաղացքէն տուն կը դառնայ եղեր : Փողոցի մը գլուխ կը հասնի ջիհանիր՝ իր դրացիներէն մէկը ասոր վրան կը վազէ , և հաստ գաւազանը վրան վերցընելով , “ Իամ ալիւրդ կուտաս , կամ հիմա քեզ կը մեռցընեմ ” , կ'ըսէ : Ձիաւորը մէկէն ՚ի մէկ վարկը կը ցատքէ՝ մարդուն վզէն բռնելն ու

գետինը զարնելը մէկ ընելով , “ Տեսնենք , կ'ըսէ , ով զով կը մեռցնէ : — Լամ մեռցուր , կամ ալիւրդ տուր , կ'ըսէ մարդը . վասն զի ես ալ , տղաքա ալ , կինս ալ , անօթի պիտի մեռնինք „ : Աարդը զարմանք ցուցընելով , “ Անչ . անօթութենէ պիտի մեռնիք , կ'ըսէ . ատ ուրիշ բան է . բայց ես չեմ ուզեր որ աւազակ ըլլաք . առ աս ալիւրը քեզի ըլլայ „ , ըսելով , պարկը անոր կռնակը կուտայ կը ճամբէ : Ի՞ն միջոցին ձին իր բեռէն թեթեցած՝ շիտակ վազեր տիրովը տունը գացեր է : Տանտիկինը աս ձին առանց երկանը՝ առանց ալիւրի տեսածին պէս՝ աղաղակ մը կը վերցընէ տանը մէջն ու դէպ ՚ի ջաղացքը վազելու ատենը՝ էրիկը դիմացը կ'ելլէ , գըլխէն անցածը կը պատմէ : Իարեսիրտ կինը աս լսելուն պէս՝ կը վազէ իր մառանը՝ քանի մը հաց կ'առնէ՝ գոգնոցին մէջ կը պլլէ , “ Ի՞ն խեղջերը ատանկ անօթի են՝ ինչպէս պիտի համբերեն որ խմորը հանի ու եփի որ ուտեն „ , կ'ըսէ երկանն , ու կ'երթայ շիտակ դրացիին տունը կը մտնէ : Տնեցիք զինքը տեսածնուն պէս ահու գողի մէջ կ'իյնան . բայց երբոր հացը կը տեսնեն՝ աշխարհք իրենցը կ'ըլլայ , վասն զի անխեղջ տղաքը ալիւրին գլուխը անցեր ափով կ'ուտեն եղեր : Ի՞ս սքանչելի բարեգործութեան պտուղը ան կ'ըլլայ որ մարդը իրեն գործք մը կը գտնէ , կ'աշխատի , իր տղաքն ալ բարի կրթութք կը մեծցընէ . որ թէ որ անգութ կամ անխոհեմ մարդու մը հանդրպած ըլլար , ինքը կը կախուէր , տղաքն ալ կը փանային :

Բարեգործութիւնը իր յարգը կը կորսընցընէ թէ որ ըրած բարիդ ամենուն իմացընելու ետևէ ըլլաս . կ'ուզեն որ ուրիշները չմոռնան . նայէ որ ամենէն առաջ դու մոռնաս :

ԳՈՌՆԷՑԼ

1 Թիւ իշ . 22 :

2 Բ. Օրէնք լշ . 17 :

3 Յոթ լթ . 9 :

4 Երես 52 :